

Նը լսէ մք թէ Քաղաքական ժողովը
այսօր օդառացոյ կարդի Նիւթա պիտի ը-
նէ Պարթիոյ եւրծրդարանը՝ քանի
մի հարեւոր զործ ոց համար, որոց մին
է թէրայի ազգ այն կազուածներէն
Ալքադարի ինչիքը, որոյ մննչեւ այսօր
անբայց մասը թէրայի Հոյ ժաշամբր-
դեան տաղնապի եւ յաղման առ իմ
եղած է :

ինչովէս ար ելքքաբթի աւար թր-
ւալ կը կասկածէինք ։ Դեր նարթու
զիմէս եպիգիտուզանին զուռաս վերա-
դառնողն եթէ ժայռութիւնն մանա-
կայն բաց ու ամենի մասն անդառու ։
ու բայխաթիւն պատճառած է իշենց
կամքը կատարու երևն համար հակա-
ռակարդ մասն ալ ոքք չոր հաշի-
քէն ու եթի ընտանիք Են եւ ժողո-
վրդ եան ընտիր մասք կը կազմեն,
անդառում զաքահութիւն պատճա-
ռած է ։ Ասոնք ոչ միոյն միշեադ հայտ
կազմն իշենց առաջնորդ չեն ընդու-
նիք ։ այ եւ յոնկաննորդ համար կա-
ռագարութեան բացրելու դիմու ա-
րութիւն կը բարձին և թիրեւս որ-
պէս ըրած ալ են ։

Օրու ասցեն մեզ գրառեա նաև օկտին
մի մէջ, զորս զարդիալքարունք զէս
դառն կը տանիքանք պարտնութերուն
Համար չեմ ուզիր ու ծրագիտէս հը-
րատաբանել, հետեւ եալ աւզերը կը
կըրդ ամքը.

և Ենք ուստացրնակ տողաթիվ
թե՛զ օրինակ առնեն մ. լ. է.՝ որ իրա-
ւունքի ձեռքի տակ նախառա-
նաց եւ թշուառութեանց ինձոքա-
րար համբարչելէ՝ եւ Պատրիարքար-
շի է. միջնա իսկ ազգային Ընդհանուր պատմութեանը առաջածնական
հարուստական է եաւը. Բարին օգիմեա-
եալի համար Քականի մրաց թիրառու-
թեան, անկարութեան, Հարուստ
հարզութեան եւ բանաց որոշեան
վճիռները պաշտութ տեսնելէ եա-
քը՝ քանի որ զարգանաց Պատրիարք
քայլութ շնորհն այսին եպիփառու-
թեար Պանայի 500 պարկեցաւ ընտան-
եաց զրաց կը բահանաց, պիտի անելու-
ինք Առ վետան Արքան Ազգի մար Ան-
հարուստ, Կոչինի արքարարինաց այս
այն տանիւ աղերազիր մը Տանի-
ցանելու, օրգէն զի եւ ը բաժանանեց
ման եպիփին Խանիփին մարտը բարդ
բանայի մէջ եղէս զառա սանձոքա-
րանուոր ապիսառութիւն մը Հորուահա-
րութեանց եւ բանաթեանց պատմա-
թիւ բանին տակին 500 պարկեցաւ զր-
աց ական եւ արքեանուոր լինուածի-
ներն աղասէ, որ 480 տարիներէ Հա-
ռէ իւր հաւատութիւն հայատի ծառա-
ներն ենքը.

Այս տաղերը բառնկան Են տաղուց
զուցանել մեր անցեալ շարիթու ըստ
գիտուցութիւնը՝ թէ յէնքայ և պիտի
պարին տուժեց դաստանանի եւ տաւ
միւր վերադ եղած անքանանան թիւն
ներէն մաքրա եղայ Թրուստ դառնան
անպարոյ ։ Ճանրուգ ոյն կժուութեան
տակին վնահիչ դաս ու բիշ արգան
չէր կինոք անենալ

Օրագլու Յաւառը հանրածանօթ Զօյին
մեր իրկու ովզ եւ ապ յագու ածոց մէջի
խռաքերք խորդակիսեցի խեց-պատիքը բարեկ
եւ այլափախուսի խու ըլ այլահասուա-
րան թիւնեց բարբառ ջամէ մեր զէմ
երկո շաբթի աւուր Օրագլու մէջ

Աւել այդ անհամար խարդախիք

* Η στη μεταβολή διαπορείας ή αναφοράς
κατατέθηκε ότι τη διεπαφή που διατηρείται
διαγόρει την περιοχή την οποία προστατεύει
μεταποιείται σε έναν περιορισμένο χώρο.

Առաջին որդին կը սկսած կը տառածի է :
Վերջին որերու այլ վեճութեան ըստ
առաջրութեանը իմարդակ է առաջինը եւ
հրատարակէ Սամարայ մէջ՝ պիտի իմ
որ նշու եւ պատկի է քեզուի է :

Աշուազը Անդրեասի

. . . ɬaɪl̥pənq̥ b̥p ɬb̥p

Աշխարհաբանի ինդիկացիոն գլուխական
մրցանակը է չեր և այլ օնակ մեջ։ Այ-
ստեղին մէջ կազք չեր չանօք կարդա-
բացուեցք։ Իս ալ կանայքացունեց-
ված քար փափաք կը յայտնեք որ այ-
բարձրաբան իւր խորի եւ առար-
մաննիշներէն ձեւերին եւ բար-
րէն հետզետէ զուրաց զբարան-
մերձեցաւի եւ Ճպուդուրչն անդ ու-
անն թիթերցունաժեամբ Ըստելուն-
իւր Մեծ Գ. Աշխարհաբան հայութեան-
անը նշունք ու ուշադիր ձեռնույնա-
կան սիստեմ սկզբանական պահու-
թին է այս առաջնական առաջնա-
կան է այսպէս բաշտ որպէս համար է
այսպէս պահութիւն համար անցն համար է այսպէս պահութիւն համար է

Երանակը զատ էիք՝ թէ ինչեւ
անձնական չէ՝ ոչ հասպահեց. ոչ
պահի մեծ և լեռանկան խոշիք
իրավէ ոյ մեր ազգի դրազ խաչ
մահուանց. աղքաքին ու ուժանակ
խորհրդոց (1-1) հետազոտթե
և որոշման նիմի ըրբու. եւ ոչ ե
բայց պահեց ու ին հազար հաւաքակի խո
րոք քառ տասն պրիչ, բայ ուրիշ ո
րաւակրին, ձայն մքա՞ն է կարճակէ
պապիք մէջ, եւ պրատին շատ մէ 1
զանանազարծ շատօխօսութիւնն
ըլլալէ յետոյ կը կարաւան, կերթա
կը ոյս ինկորուն ծայրը շինուածնե
իւ ուստինական խորհրդոյ տասն
ընելու համար միայն զրիչ ձեռք
ու իւ եւ զրեման ո. լինի զէ
իւր միայ պատազութեանց հումուց
ոչ իւ է խնայքան խնամուսիրական կ
մերին երեւան զատերը երկար պի
րանութիւնն մէ հետա սկզեւու համ
զի ազդ բանին ոչ կարգութիւնն
նեւէ եւ ոչ աշխարհոսկ բանին պի
ուր զերապդարաց, ուշանն է որ
բաց երթեւենու, Երջանիկ պիտի
մարդի զանձնու, ենիւ չառ չնշն
ութի մը զանձ կարգ ըլլալ վնան
յաւթեանական պար առաջ ունաց որ
ունացութիւնն կամ աղքաքին յե
րաք Հին պատառկանութեան մեր
ցիներու պիւրամիւններ գայ անուշ

Ձեզի համար . . . խեցապիր, ասե-
լիքն առ է միոյն կը սիրեմ ձեր ջան-
քը կը ինդրում ու շարունակեք, եւ
ոչ մայդ հարփաց եւ գեղօբայց եւ
ոյժ դարձած ան քներուն ոյլ տնդամ
թղթեն յաւունի եղած խոնց ձևե-
րուն կամ սներուն ու զ զնեք եւ կո-
րից երգան չոփ եւ բարպարուն թղթ
ու աներեն զգուշանար որ ոչ մո-
ւոյ չեմ, ով եւ մեր ու գրեթե ու
մեն մարդը աշխարհապատ զրի ու
զրգնեցուն զրէն առանց երենց ու
զեւոյն եւ զ բանալոյն կը թուշին. Ա
սիրա, ուշխորհի ին ասենարանուն թես-
նարարացի մասնաւողբաց լեզուն հե-
տքարաւեն առնելով յարմարներ
ու կամաց հարկին սովորելուն յաւ-
նեած է աշխար մար մեջ. Այս ուն-
կութիւնն այնպիսի ու է հետեւ ան զն

* ԱՌ ԵՒ ԽՆ տարրեր միշելը ան-
դուհան այս բարձր որ տվարականութ
է առանց իրավունք և այս ուժութ ան-
դուհ է այս ուժութ համապատ որ առ-
ջիւղ կամ զուտ մաս է այս բա և ըստ

պահանջութեալ ի երես մեր քազակ վա
բանափրակոն շարքը կանոն առանցքայ
փողոքիմք թարգմանութեանց մէջ .
Գծուար չէ : Արդիքեաւ խռանց ձե-
ւը թղութիւն բանափրակութեան մէջ շատ
և բազմագիմք կը պարզածուի : Ճնշը
չորրորդ էն մինչեւ եօթներորդ դարը
եւ իսրածեմ քիչ մ'ալ կը ներս ի մեզ
և օժներորդ էն մինչեւ երկուստանե-
րորդ դարը : Առու անի ճակատարարու-
ներ եւ պիտույքաներ եւ ճանաւա-
պես կիրթ էւ յաջողուկ բանափրու-
թիւն եւ բանափրութեան յուսուկ
բանի եւ ինսառի ննդապարդ գեղեց-
կութիւններ եւ գարձուած լուեր ու-
նիքը մեր թղութիւն մէջ : Այս մաքր-
ուի մարզաւթիւն է օսմաններ փախ
տանուլլի : Այս առուջ նար իրաված ած
շատ մը զարգացրենիս եւ նոր ճնշուի
բացառութեալ պահանջութիւն մէջնէ շատ հին
է եւ հնոց մէջ բացառութեած : Առաջին
մէնքը շրինարայի , մեր առանձին ա-
նորինակ հաջողին և առաջ լիզու ի
մասելու թենէն բանափրութեալ ճաշակին
շետեւիր կը գարուիմք :

պէծ. զ. Աշխ ձեր մասն որ չա-
փաց դէմ ըկրած հնր քութելերուն
պատասխան տառած զարելիք . և պա-
տասխանեցիք ծննդութեամբ . մե-
ջի հարկ չկայ հետք խօսքի բան առ ըլլի
բայց ձեռք ուուած պիճորունութեան
համար եւր կոմմէն գրած պաշտոնքը
կառաջ հերքել , ուոյ համեցուցած
ուրիշ ըղունք թէ հիմն մաս ըլլարով
պրատ ուղած չենքը չենազիքիք :

ա հեղուն ժողովրդական է , անոր
իշխան ու օքնացիքը մասնութիւն են
կըսէ Պ. Զըմ :

Ս. յա միացը հասկցուանինք :

Ա. Եկամն ժողովրդական է լուս-
քը երկիր իմք անուոց է . դիմում
որ լեզուն ժողովրդին մեջնական-
թիւնն է լսել կողէ . ըստ ինչպէս
անհն ուժնականն թիւն այնքին ու
ամբարտ պարագայ մը ունի գոր կը հար-
ցունան : Եղանակ ուսացութեամբ ժողո-
վրդական է թէ առանց ուժեամբ :
թէ լեզու . մը պաշտոնքը ի՞նչպէս
դպցել է . մարդու կընույթ նորին հը-

շաբաթ, առանց քրայ իսկապահութեաց կաթո-
ծի քը բարդութիւն համաձայնած չէ, բայց
զբաթէ արդեւոն թմասատիրութեան
թմահանուր կարծիքը և մանուշաց
պատմական օննենքների խոզութիւնը
բացարցու կը վկայէ, թէ մարդ կային
թեզուր վայու առաւուժութիւն առջեցու-
թիւն խալչացած է, մէկ մը տուալին
հարգան և երիգործ աշխարհէն հրա-
կաից քրոյ ։ Յուղութիւնը եթէ թէ ու-
ռիւս աշքը ըլլըց առաջանեածէ, իմաստա-
որութիւնն և պրատութիւնն ըլլարտին
առա կելլեն ։ Մարդ ընդու կը հայուէ,
քրայ այն կործոնէ մեայն որ նշանա-
կած կը Եւանակութեան հետ հոդ Եւ-
անակուն հաղողականթիւն ու անհետու-
թիւնը և կը քացարող ձայներ
կուն միջուրկանի իրնենի, և այն սեռու
բառերը ու ումնեն ընդու մէջ կայ, և
ձայնը կը նեն հետ նետութիւն մ ունի
զի՞ օրինակ ուզու սաղաց, իսանչի խո-
զից, իսանչէ կորչի խոհութեւ ջոյց ։
Բայց երբ առ հարիւուր կապակցու-
թիւնը ընդու ներկայի եւ յիշրացարկուն կամ
եւ շահուակառ եւ եւանական քայլա-

Widmung für den ersten Druck

